

ներու առողջապահութիւնն աւագ կարեւորութիւն կը ստանար Ազգին մէջ, ամէն վարժարան կունենար հետջնեւ իր առանձին թիջչը եւ ի վերջը դպրոցական առողջապահութիւն մանկամբրժական հրապարակային դասախոսութիւններու մէջ ալ բաւական լայն տեղ մը կ'ունենար 1900ին բան մը, որ գրեթէ առաջին անգամ կը նշանակուեր թթքահայուն կրթական պատմութեան մէջ է:

Ըստ այսմ, առաջիկայ հատորը կը պարունակէ Դր. Թորգութեանի դասախոսութեանց ամփոփումը: Ամբողջ գործը հնգ զափի բաժնուած է Ա. դասով՝ 1—32 ցցց կու տայ դաստիարակի մը գերը դպրոցական առողջապահութեան մէջ, Բ. դասը 33—61 մանրամասն կը նկարագրէ դպրոցի մէջ պատահող այլընայլ հիւանդութիւններն ու անոնց պատճառները. Գ. դասը 62—84 կը խօսի ֆիդիքական դաստիարակութեան վեց, Դ. դասը 85—100 կ'աւանդէ ֆիզիքական կրթութեան հարկաւոր եղած միջոցները, այսինքն քօսանին ու խաղը, Ե. դասին 101—144 նիւթն է դպրոցական երածշուռները, ի մասնաւորի 2այնականը, եւ ասոր՝ դպրոցական առողջապահութեան մէջ ունեցած բարերար ազգեցութիւնը: Կայ “Քժիշը դպրոցին մէջ և խորագրով Զ. դասը մ'եւս 145—205, որուն մէջ ի մասնաւորի կը շեշտէ ազգ. վարժարաններու առողջապահական վիճակին վրայ հսկող բժշկի մը պէտքը. Հոս ամփոփուած են նմանապէս Առումն. Խորհուրդն Դր. Թորգութեանի վստահուած վերջիշեալ պաշտօնին առթիւ իւր գրած ու Հոս կարգացած երեք գրութիւննը եւ վերջապէս ուսուցիչներու ուղղուած քանի մը գործնական ու դպրոցական առողջապահութեան կանոնների:

Այս է ահա ընդհանուր պարունակութիւնը խորին հմտութեամբ գրուած դրցյակիս, որուն մէջ իւրաքանչիւր նիւթ հիանալիք ու համոնիք ոճով կը մէկնարանուի:

Ձերմապէս կը յանձնարարենք զայս հայ դաստիարակ-ուսուցչաց, որ կինան գնահատել ու — օգտուիլ այսպիսի օգտաւէտ գործէ մը, որուն մէջ պիտի տեսնին բարձր տեսութեանց հետ միասին — գործնական խրանիներու նահետակութեան:

Հ. Գ. ԳԱՐԱՆՅԻՆԸ

1. ԱԿԽՆԾԱ 4. Ն. Ֆիմթէու Կուզ այս մատմագոռն թեան մէջ. 2. ԱՌԱՌՈՒՆ Հ. Հանգրէն նոր սաներ Ֆիմթէու Կուզ հաւածուութեան մէջ: Միննա, 1909,  
Էջ 2+106: Դիմու 150 Փր. [Ա.Դ. ՄԱՏ. Ժ.]:

Աղեքսանդրից Հայրապետին՝ Տիմթէու Կուզ նորագիւտ Հակամառութիւնը (Հրտ, Էմֆածին 1909), առիթ եղած է երկու ծանօթ բանափացաց առաջիկայ ուսումնասիրութեանց, որուր լրու տեսան են կանխաւ Հանդիէ էլերու մէջ (1908—09): Հ. Ակինեան իրեն նպատակ ընտրած է ուսումնասիրել Հակամառութեան թարգմանութեան ժամանակը, հանգանելիը եւ արժէքը, եւ կը յանդի հոն թէ թարգմանութիւնն կատարուած է Զ. դարու կիսուն, ոչ քաջ հայերէնախօս ասորիներու ձեռօք, իստ հելլենաբան լեզուով եւ ոճով: Այս առթիւ բնակնապէս տարածած է խօսք նաեւ թարգմանութեանս յարակից խնդիրներու վրայ, շատ սիրուն կերպով պարզելով Զ. դարու հայ թարգմանական գրականութեան շարժումը, կրօնական-միմական խնդրոց վրայ Հակամառութեան մեծ ազգեցութիւնը եւն եւն: Ուսումնասիրութեան կցած է Հ. Ակինեան յաւելուած մը «Տիմթէու Ա. Աղեքսանդրացի», (Էջ 49—60), որուն վրայ կենսագրական եւ մատենագրական ակնարկ մը ձգելէ յետոյ, կը հրատարէ առաջին անգամ անոր “ի Ս. Կոյս եւ Ալղջընն Եղիսաբեթի, ճառն երկու ձեռագրաց վրայէն:

Երկրորդ մասին մէջ Հ. Աճառեան յերեւան կը հանէ “Հակամառութեան, մէջն 88 հայերէն նոր բառ, տալով իւրաբանչերին իմաստն եւ կարեւոր ստուգաբանութիւնը: Հաստ յաջող են լենդիանդապէս լեզուագէտ հեղինակին մեկնութիւնք. բայց ոչ յամենայի: Խնչպէս Հանդիէ իմագրութեան կցած ինչ նոր լուսաբանութիւններն եւ մասամբ նաեւ Հ. Ակինեանի տողերէն (Էջ 46—48) կ'երեւան, հեղինակն այս 88 նոր բառերու թուին մէջ առած է եւ այնպիսներ, որոնք հայերէն նոր չեն, այլ յունաբէնի վրայէն կերտուած նորուուք բառեր, Այսպէս ններու, որ ինպէս կը դիտէ իմիլ. կերտուած է յուն. Շնուշի նմանութեամբ եւն: Այստեղ մատնացցց կ'ընենք նման ուրիշ կէտ մ'ալ: Տիմթէոսի թարգմանիչն ոչ միայն ինչ նույն տեղեր նորալոր բառեր կերտած է, այլ եւ յունաբէն ննագիրն սիսլ կարդալով, ուրիշ իմաստներ թարգմանած է. նման դէպքեր նշանակած է եւ Աճառեան: Այսպիսի պարագայի մէջ թարգմանուած է նաեւ յուն.



օօր օ ը վել 222 էջն վրայ. ուր կը կարդանք. «Հպեցաւ ձեռամբ մարդկայնով առ չեղ նրգոյ պարոյն ի քաղաքի հուեցելում նային, եւ հրամայէ երիտասարդին մարդկայնով ձայնի եւ լիզուով իւ. յարոյ զնուուցեալուն զսո խօսքը կը-է, է. 14 համարի վրայ է, ինչպէս դիտել կու ասյ եւ Աճառեան, ուր ըստ հին թարգմանութեան կըսուի. «Եւ մատոցեալ մերձեցաւ ի շուրջուն...», Աճառեան այս հիման վրայ կը գրէ. «Ասս այսմ վել կը նշանակէ դագաղը» (էջ 94). Բայց քանի որ նաև գործածութիւն մը այլուր չի պատահիր կը կարծենք թէ թարգմանին հոյ կարդացած ըլլայ ս ար օ է, որ ճշդի վել, կոյտ կը նշանակէ :

Հ. Պ. Փ.



Ատրապան Մարտապանսաս Անդար. — Թարգմ. Յ. Թիգեսպիան. Նիւ-Ծոք. Արարտապարակն Ծնկերութիւն, 1909, էջ 41:

Պր. Յ. Թիգեսպիանի պահմանութեան Շաքիթի կիրորդ գլուխ է այս փոքրիկ հատորը, Կարևումակէն վերջու Հեղինակը պահման Ատրապան գենսկետն է, որ կը ծաղկէր Պր. գարուն՝ Շապօհ բ. ի ժամանակ, Նախանձաւոր մը Մազգեղեանց դեկին, որուն նորոգին ալ հանդիսացած է: Ատրապան՝ իւր Զարդուշտ որդուոյն առածի ձեռով ուղած է շարք մը բարյական խրաներ, դաստիարակիւու համար: Այդ խրատականները — 155 տղընդ ամէնը, կը կազմն թարգմանութեանս մարմնը (էջ 6 — 21), զորս լուսաբանծ է Մեծ. Թարգմանիչը բազմաթիւ շահագրդիու ծանօթութիւններով բնազրին լուսանցքին վրայ եւ առանձինն ծանօթութեանց բաժնին մէջ (էջ 22 — 41), ստեւ նկատի առնորդ նաեւ Հառլէզի եւ Փեշութանի գաղղիներէն եւ անգղիներէն թարգմանութիւնները: Նրարդ հատոր մ'ալ այս շարքէն, ինչպէս կը յուսացըն Մեծ. Թարգմանիչը, լոյս պիտի տեսնէ քիւ ժամանակէն:

Ա. Ն.

## ԱՅԼԵՒԱՍԼՈ

1. ՕԾԵՐ ԲԵՐԵՐ ԶԱԿԱՐԱՆ ԳՆՈՒՆԵՑՏՈՒՑ  
ՏԵՂԵՐՈՒՄ ՄԵծ.

«Հանդէս Ամ., 1909, էջ 231, 279, 341, հրատարակեցիք Զաբարիայի տաղերը, որոնց մէջ երդիչը գործածած էր բաւական յաձախաթեամար

արաբերէն պարսկերէն եւ տառակերէն բառեր, նաև իւշ իւշ հայերէն նոր բառեր. տանց ամփոփումն եւ իմաստը սուած ենք արտասալութեան վերջը. պատշաճ կը համարինք սուար բառերու բառարանն անրկացնելու համեւ Հանդիի բնթերոցայ, որոնց թերեւս անհմանակ մնացած ըլլայ անհնը: Բառացնիսի մէջ գործածուած համաստութիւնը են. կ. = կ-իցու, = = որբէրէն, ւ = որբէրէն, ւ = ունիէրէն: Սեծ ատառա Ա եւն կը ցուցըննեն տաղերութիւնը: Այս կարգի քանի մը գտաղողութիւն խառած է մեղ վերթիր նաեւ դոկու. Յ. Ֆիրեակեան, զոր սողեւ կը հրատարակենք անփոփի: Մեծ. բանասրինք դիտողութիւնը թէեւ մեր հաւաքման մէջ կանխաւ արդէն աւանուած էին ի նկատի, պատու Հանդեր ուշագրաւ կը մասն միշտ եւ յարգի:

ԱՄԲԱՐ, ա.՝ Հէքէ, անուշահսու նիւթ մը. գաղ.

ambregas, գերմ. Ambra. կայիթ մուշկ

ու ամբրա սպուշահսու է., բ., 62:

ԱՊՈԽՆԱԾԱԾԱՅ, ա.՝ Դ-ի-ի-ի-ոյուն. աղբիւր վրայն

կենաց, աղբիւր կենաց. կ.:

Ա. Ֆ. Պ., ա.՝ Ֆ. Պ., զարմանք. ա.՝ Ֆ. Պ. գուլմանք, զար-

մանալ, յապուշ կրթիւլ. «Կո ի յիս յաջէկպ

մայիսի. կ.:

ԲԱՆԳԻ, ա.՝ Բ-ու-կ, պարտէզ. զ., 44 եւն:

ԲԵԿԱՄ ԼԻԽԵԼ, ա.՝ Կեկու օւ-ս-է, ձահճանալ,

աղաղակալ. բ., 35:

ԳԵՄ, ա.՝ Հ-է, այս տաեն. նմանապէս, հաւասարա-

պէս, ու առեւ, նոյն իսկ: «ԳԵՄ» քունն է քնար

կենացը. կ.:

ԴԱ-ԱՆ-ԱՀ, ա.՝ Ճ-Ն-Ա-Կ. ափսոս. «Եթէ մէկ պահ

լուսես, նա քեզ գունահ է., բ., 134:

ԴԱՄ, ա.՝ Դ-է, անօամ, ասէն էն Ե-է, ամէն ան-

գամ, մշամ. «Չուապ կու տայ ինքն յամեն

յամը. դ., 55:

ԳԻԼՊԱՐ, ա.՝ Ք-Ն-Կ, հմայէլ, որտագրաւ, գեղեցիկ:

«Քիւպար բըւզուու հետ ծաղկենուն. դ., 9:

ԴԱ-Վ-Ա-Յ-Յ, ա.՝ Դ-Վ-Յ-Յ, աղօթի, ինքէ, մաղմանք,

ուղցն. այսու ալ վանեցուց բերանը կ'ար-

տարերափ բ-ու-ց. «Ապամ տուղյա տորան

վարդին. դ., 16:

ԶԱՄ, ա.՝ Հ-է, ողէ, հեծեծանք, լաց. «Զար եւ

իշան կանչեմ. բ., 22:

ԶՈՒԱԱ, ա.՝ Հ-ու-Զ-Զ-Զ չուր չուր կենաց. աղ-

իւր տանհաւութեան. կ.:

ՀԻ-Ք-Պ., ա.՝ Ք-Ե-Ք (Ակ), ասպատան. «Կերաւ

կոշկեդ ի յուրքէցն. կ.:

ԹԱԴՐԻՄ, ա.՝ Բ-Ե-Պ-Է-Ր, ճար, միջոց. հնարք. Բ-Ե-

Պ-է էն-է-է, ճար ընել, հնարք ի գործ դանէ.

«Գու քեզ առա արա թագիկ քեզի. դ., 77:

ԹԱ-Վ-Ա-Յ-Ա-Ն-Դ, ա.՝ Դ-Է-Ն-Ե-Ն-Դ շշաշատեա. «Կապել

թաղաբանդ. կ.:

ԹԱՄ, ա.՝ Ա-է, դալար, թարմ. գափուկ, քնիոյ.

«աղորու թթառ է գեղըն քնիոյ. դ., 48:

ԺԱՒԱՅ, ա.՝ Հ-է-Յ, մըմանմ առ ցաման, առ

վարդին. «Ժուկւելանիւնիսիկատէհչէ. դ., 21:

ԼԱԱ, ա.՝ Լ-է, սուտակ, նմանքար. 2. կարդիր

գոյն. «Առանին որպէս ըլլալ սպիտակ ու կար-

միր. բ., 114: